

կաց ընդ երկար դատից ամենայն ուրեք լքելոց, և ինքն միայն 'ի մէջ անցեալ զիրաւունս աղքատին ընդգէմ մեծատան ցուցանէր, տկարին ընդգէմ հարստահարողին, և մարդոյն ընդգէմ անձին իսկ իւրոյ :

Ի՞սդ՝ ամենայն ինչ ազնուական ընծայի և աստուածայինն . քարոզչին տիրեալ իմն ոգւոց՝ մերթ ամբառնայ և մերթ հարկանէ զնոսա, մարթ է նմագերագոյն ինչ քան զփառս զնել նոցա առաջի, և ահաւորքան զմահ, և 'ի վերուստ երկնից յոյս իմն յաւիտենից 'ի գերեզմանս անդր իջուցանել, ուր ստրանս ևեթ և արտասուս բերէր Պերիկղէս : Եթէ ըստ օրինակի Հոռվմայ Ճարտարախօսին՝ զլեգէոն նահատակացն Արիսի մեծահուշակս դրուատիցէ, անմահութիւն հոգւոց նոցա չնորհէ, զորյիշատակի նոցա միայն իշխնէր խոստանալ Խիկերոն . և զհայրենեաց երախտագիտութեան պարտիս՝ Աստուծոյ թողուհատուցանել : Եթէ քարոզող լինել Աւետարանին կամիցի, հարկ 'ի վերայ կայ նմա առձեռն ունել զուսումն գիտութեան բարուց, զփորձ հմտութեան ընդ մարդն և ընդ գաղտնիս կրից նորա,

և յիմաստասէրս անդ և 'ի հուետորսն նախնեաց քննութիւն մշտնջենաւոր : Կմին է անկ առաւել քան զվաղեմի ճարտարախօս 'ի վերայ հասանել ճանապարհի սրտի մարդոց, զյուզմունս զամենայն գիտել և զզգացմունս հոգւոյ ճանաչել բովանդակ . ոչ զի վառեալ զրգուցէ զբուռն կիրս զժողովրդեանն և կամ զզայրոյթնորա, ոչ զախտից արծարծել հրդեհ ահաւոր, և ոչ զհուր վրէժխնդրութեան և զքինու յորաւմ նախնին այն յաղթանակէր պերճախօսութիւն, այլ զի ցածուցանիցէ զնոսին և ամքեալ սրբիցէ զոգիս : Արից ամենայնի ելեալ ախոյեան՝ առանց 'ի նպաստինչ իւր արբանեկելոյ զնոսա ձեռնամուխ լինի, զայլ իմն ատեղծագործել կիրս, եթէ արժան իցէ այդու զխորին զայն և զվսեմանուանել զզգացմունս, որ ամենայնի յաղթէ և զամենայնի 'ի սիրտս ունի զտեղի . խանդ իմն կրօնական, որոյ է 'ի բարբառ նորա, 'ի խորհուրդս և 'ի բանս մարգարէական իմն ազգել ոգի, քան եթէ զկիրս ատենախօսի :

ՎԻԼԾԻՆ

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ռ Ա Յ Ց Ե Պ Բ

Հիմակրուան Այրեկեան պատերազմը : (Տես երես 11)

Ա Յ Ֆ Յ

ՓԵՏՐՈՒԵՄ

25. Ս' եծին Բրիտանիոյ Պեռլինի գեսպանը լորա Պլումֆիլս ասանկ կը գրէ առ Գլարէնարն կոմմին . Այն հրովարտակն որ Օսմաննեան կայսերութեան բոլոր ընդարձակութեանը մէջ ատենից առջե վկայութիւն ընելու իրաւունք ունենալուն կողմանէ զքիստոնեայց Տաճկաց հեանոյն կարդը կը դնէ, Սուլդանէն հաստատութիւն առաւ . (Տես 27) :

Մեծին Բրիտանիոյ Կոստանդնուպոլսոյ գետ-

պանը այս պաշտօնագիրը կը խաւրէ Գլարէնարն կոմմին . Այն հրովարտակն որ Օսմաննեան կայսեր, բոլոր ընդարձակութեանը մէջ ատենից առջե վկայութիւն ընելու, իրաւունք ունենալուն կողմանէ զքիստոնեայց Տաճկաց հեանոյն կարդը կը դնէ, Սուլդանէն հաստատութիւն առաւ . (Տես 15) :

27. Գլարէնարն լորաը պատասխան կու տայ Պլումֆիլս լորտին . Այն անընդունելի սույնաները, որոնցմով միայն Ռուսաց կայսրը կը հաւանի խաղաղութեան վրայ գաշնադրական խօսակցութիւն ընելու, ինչպէս նաև ուռւս զէնքերուն թէ ցամաքի և թէ ծովու վրայ ունեցած տարածութիւնը, ալ տարակուսանաց ամենեին տեղիք չեն թողուրիր չարանիւթ քաղաքավարութեանը վրայ : Վերջին խօսք . Գաղղիա ու Անդղիա մի և նոյն ժամանակին մէջ պատուէր կու տան Ռուսաստանի Դանարեան իշխանութիւնները պարպելու՝ որո-

շեալ ժամանակի մը մէջ : Այս պարագայիս մէջ , որ Եւրոպայի համար որոշչէ պարագայ է , երկու կառավարութիւնները կը փափաքին որ չորս մեծագոյն տէրութեանց մէջ սերտ կցորդութիւն մը պահուի , և կը յուսան որ Պետքնի գահը մը կը միաբանի Ռուսաստանի արուած պատուէրին , կամ գոնէ Բեդրպուրկի գահը մը կը ցուցընէ թէ ինքը անոր կը հաւանի ու կ'առաջարկէ :

Գլարենարն կոմոյ հետեւալ ծանուցտգիրը կը դրէ Նեստելոտ կոմին . Դաշնադրասկան խօսակցութիւններու ամէն կերպ ճամբանները փորձելէն ետքը . Մէծին Բրիտանիոյ կառավարութիւնը բռնադրատուած է յայնէլու ռուս գահը մէջն որ եթէ Ռուսաստան յանձն չառնէ իր Բարձրագոյն Դրան հետ ունեցած վէճը դրուածքի ճամբով առաջ տանելու տմիունիւլ , և այս ներկայ պաշտանագիրը առնող թղթաբերին գարմին հետ ինքը զինքը պատրաստ ցյայնէ Մոլոտիայէն ու Վալաքիայէն իր զօքքերը բոլորտվին ետք աշխելու՝ տակէ ինչուան ապրիլի 30 , բրիտանական կառավարութիւնը Բեդրպուրկի գահը մէջն մերժումը կամ նոյն իսկ լուսութիւնը իրեւ պատերազմի հրատարակում մը կը սեպէ : — Դաղղիոյ կողմանէ ալ ասոր նման վերջնագիր մը կ'ուղղուի Ռուսաստանի :

28. Ռուսաստանի կայսրը ս-+առ մը (հրովարտակ) կը հանէ թէ այս պարագաները տեսնելով՝ Քաթարինուսաւա . Նահանգն ու Դայղան քաղաքը պաշարման վիճակի մէջ կը դրուին :

ՄԱՐՏ

2. Դաղղիոյ կայսրը 1854ին օրէնսդիր ժողովը կը բանայ . բացման ճառին մէջ այս խօսքերն ալ զուրցեց . “ Ահաւասիկ պատերազմը կը սկսի . ես ձեռքես եկած ջանքը ըրի որ խաղաղութիւնը պահէլ տամու ապահուովնեմ զվարուա . կոյսէ մը խալսուելու համար՝ այնչոփ զիջովութիւններ ըրի , որչափ որ պատիւը թոյլ կու տար ինձի : Գիտէ հիմա Եւրոպա որ Դաղղիա բռնագատուելով՝ այսորուան օրս իր սուլը կը մերկանայ : Գիտէ որ Դաղղիա ամեննին մեծնալու ու ընդարձակելու միաբ չունի : Դաղղիա վտանգաւոր յափշտակութիւններու միայն կ'ուզէ գէմ գնել . աշխարհակալութիւններու միայն այս գույք անձնական անցած է , ու մէջ մ' ալ չդառնար : Այս քաղաքավարութեան արդիւնքն այն եղաւ , որ Անդզիոյ ու Դաղղիոյ մէջ աւելի սերա գաշնակցութիւն մը կապուեցաւ : Գիտմանիա իր բռնելու ընթացքին անկախութիւնը պահէց ու ազատաբար կը նայի թէ որ կողման վրայ իր շահը կրնայ գտնել : Մասնաւորապէս Աւստրիա , որ չկրնար անտարերութեամբ տեսնել ասկէց ետքը ծագելու գիտուածները , մեր գաշնակցութեան մէջ պիտի մասնէ ու ինքն ալ իր օրինակաւը պիտի ցուցընէ մեր ձեռք զարկած պատերազմին բարյաշականութիւնն ու արդարութիւնը : Մէծնք Գերմանիոյ հետ միատեղ Կոստանդնուպոլիսի պիտի երթանք , :

Մէծին Բրիտանիոյ Բարիդ կեցող գեսպան Գուլֆ լորտը՝ ասանկ կը դրէ Դալարէնալոն լըրտին . Բրուսիական կառավարութիւնը՝ Աւստրիոյ պէս կ'առաջարկէ Անդզիոյ ու Դաղղիոյ առ Ռուսաստան առուած պատուէրը , (Տես 27 ֆետր.) , բայց սուրբագրութիւնը չդներ անոր վրան :

Իուսաց գահը մը յիշատակագիր և մը կը դրէ ստար ազգաց քով ունեցած իր գեսպաններուն ու քաղաքական գործակալներուն , որուն մէջ Արևելքի ինդրոյն վիճակը ու ռուս-տաճկական վիճին սկզբանէն ինչուան հիմա Ռուսաստանի բանած կերպը կը քննէ :

4. Անդզիոյ Պէունի գեսպան Պլումֆիլտ լորտը պաշտոնագիր մը կը դրէ Գլարէնարն կոմնին . Պէունի գահը մը բնուասիոյ Բեդրպուրկ ունեցող գեսպանին իրեն առւած հրահանգներով՝ կը հրապուրէ Ռուսաստանի կառավարութիւնը որ մտածէ թէ իր մերժումը ինչպիսի վանդներու մէջ իրնայ ձգել աշխարհքիս խաղաղութիւնը . Ժիաղական մէկ պատասխան մը պատերազմին բոլոր պատասխանատուութիւնը կայսեր վրայ կը ձգէ :

Քաղաքաշ պատերազմ կ'ըլլայ . Տաճիկները Ահլիստրէն վեր Դանութը կ'անցնին ու Ռուսաց պատունշներուն վրայ կը յարձակին . բայց Քրուլէֆ ու Պակուրշեալիքի ուռւա զօրավարները կը զարնեն զանոնք ու կը հալածեն :

5. Տրուէն տը Լիւի հետեւալ շրջաբերականը կը հանէ Գաղղիոյ քաղաքական գործակալներուն՝ Նիկողայոս կայսեր առ Գաղղիոյ կայսրը առւած պատասխանին , և նոյն կոյսեր գետրուարի 21ին (Տես) իր ժողովրեան ըրած յայտարարութեանը պատճառաւ . Ապագայ գիտուածներու պատասխանատուութիւնը մեր կողմէն գեռ քիչ մ' ալ աւելի պակսեցաւ . և կը ցաւինք որ Ռուսաստանի կայսրը իր ժողովրեան կրօնական նախանձախնդրութիւնը կողմէն գեռ քիչ մ' ալ աւելի պակսեցաւ . և կը ցաւինք որ Ռուսաստանի կայսրը կը ժողովրեան կրօնական նախանձախնդրութիւնը կը դրգուէ : Գաղղիա ու Անդզիա չեն պաշտպաներ մահմետականութիւնը յունական գաւանութեան գէմ , հապա Տաճկատանի օգնութիւն տալով՝ կը յուսան որ աւելի օգտակար կ'ըլլան քրիստոնէական կրօնից քան զայն կառավարութիւնը , որ իր անձնահաճ վառասիրութեանը գործիք կ'ընէ զանիկայ , և որն որ իր կայսերութեան մէջն եղած այլ և այլ գաւանութիւններուն , որոնք չեն համաձայնիր երկրին ընդհանուր կրօնքին , այնպիսի զիջումն ու թոյլուութիւնը մը շտար , ինչ աստիճանի որ Բարձրագոյն Դուռը իր տուած ըլլալուն իրաւամբք կրնայ պարծէլ :

6. Ռուսաց կայսրը ս-+առ մը կը հանէ , որ Բեդրը պուրի , Եսթօնիոյ , Լիվոնիոյ , Արխանկէլի , Գուրլանախիոյ , Գուլուոյի , Կրսանոյի , Աղինիոյ ու Բոտողիոյ կուսակալութիւնները , ինչպէս նաև Պոլոնիոյ թագաւորութիւնը , պաշտման վիճակի մէջ գրուին . (Տես 28 ֆետր.) :

7. Ռուսաց կայսրը Ծուէտի չեղոքութիւնը կ'ընդունի :

11. Պալդիկ ծովուն համար սահմանուած անդիսական նաւատորմզին առաջին մասը , որուն հրամանատար գրուէր էր Կարոլոս Նէրիէ փոխածովակալը . Սրբահէտ նաւահանգստէն ճամբարայ կ'ելք թագուէնոյն ներկայութեան առջև :

Գաղղիոյ կայսրը հրովարտակով մը զՎայլեան մարածախտ կոմու պատերազմի պաշտոնէայ կ'անուանէ . Սէնդ-Առնոյ մարածախտին տեղ , որ Արևելքի բանակին ընդհանուր սպարապէտ գրուած էր :

Գաղղիոյ ու Անգղիոյ գեսպանները իրենց բոլորները կը կրկնեն Յունաց Օթոն՝ թագաւորին՝ յունական սովորամբութեան տարածութուն վը բայօք։ Ամէնքի գահիճը կը ժխտէ որ այս հեղնական շարժման վայ Ռուսաստանի ազդեցութիւնը չկայ։

12. Գաղղիոյ, Մեծին Բրիտանիոյ ու Տաճկաստանի մատանի մէջ հետեւալ դաշնադրութիւնը կը հաստատուի. Ա., Գաղղիա ու Մեծին Բրիտանիայ յանձն Կառնեն զէնքով Տաճկաստանը պաշտպանելու, ինչուան որ անանկ խաղաղութիւն մը հաստատուի, որ Օսմանեան կայսերութեան անկախութիւնն ու սուլդանին իրաւունքները պահպան ցընեցնէ։ Բ., Բարձրագոյն Դրույթյանձն Կառնեն իր կողմէն՝ վիճագագարում կամ խաղաղութիւնն ընելու Ռուսաստանի հետ, առանց միաբան խորհուրդը ընելու երկու գաշնակից պետութիւններուն հետ։ Գ., Խաղաղութիւնը հաստատուելուն պէս մէկէն երկու պետութիւնները իրենց զօրքերը պիտի հանեն պատերազմին ատեն բռնուածամէն կէտերէն։ — Այս գաշնագրութեան հետ միահետ արձանագրութիւն մըն ալ կը շնուի, որ բոլով Դրան ամէն հապատակներուն, առանց կրօնիի տարբերութեան նայելու, հաւսարութիւն կը արուի օրինաց առջև ու իշխանութիւն որ և իցէ պաշտօնի բարձրանալու, իրաւունք քրիստոնէից՝ ատեաններու առջև վկայութիւն ընելու, խառն ատեաններ կը հաստատուին բոլոր կայսերութեան մէջ, կանոնագրութիւն մը կըլսուի հարկերու համար, հառաճ կամ գլուխահարկը կը վերցուի, և այն։ (Ասիկայ մայիսի 8ին Կոստանդնուպոլիս կը վաւերանայ)։

13. Դուրդուքայ գեղը պատերազմ կըլսայ Ռուսաց ու Տաճկաց մէջ, և Ռուսերը կը յաղթուին։

14. Աւստրիական գահիճը հետեւալ շրջաբերականը կը հանէ Գերմանական գաշնակցութեան ակրութիւններան. Կայսերական կառավարութիւնը կը ցաւի որ իր միջնորդութեան փորձերը յաջող ելք մը չունեցան, և չկեղծաւորեր իմացընելու թէ այս սկզբնաւորելու պատերազմը կրնայ իրեն օգուած վանդի մէջ գնել։ Որչափ երկայն ժամանակ որ պարագաները թոյլ տան, ինքը ամենին մանակցութիւն պիտի չընէ այս պատերազմին. բայց հարկ է իրեն՝ նախատեսանել այն առիթը, որուն մէջ որ հարկաւոր ըլսայ իրեն զէնքով գործունէութիւն մը ընել։ Վերի ըսած օգուած, բոլոր Գերմանիոյ օգուածն է։ Անոր համար կայսերական գահիճը կը յուսայ որ այսպիսի մէկ գիպուտածի մը միջոց՝ Բարուսիա և ուրիշ գերմանական աէրութիւնները իրենց զօրութիւնները Աւստրիոյ զօրութեանց հետ կը միացընեն։

Բրուսիոյ արտաքին գործոց պաշտօնեայն այս շրջաբերականը կը հանէ գերմանական արքունեաց քով եղած բրուսիական գեպանատուններուն։ Թագաւորին կառավարութիւնը՝ Աւստրիոյ իր հարաւային սրեելեան սահմանագլուխներուն ըրած զգուշութեանը հաւնեցաւ, մանաւանդ այն մասածութեամբ՝ որ Գերմանիոյ օգուածը պաշտպանելու գիտաւորութեամբ և զած է։ Ինքը այս ըզգուշութիւնը իրունոր ապահովութիւն մը կը սեպէ որ այդ ծագելու պատերազմը՝ տեղական պիտի ըլսայ։ Կը յուսանք որ գերմանական ուրիշ տերութիւններն ալ նոյն տեսութեամբ մտածեն սոյն գործողութիւնը։ Աւելի հասուն քննութիւնն մը կարևոր է որոշելու համար թէ գերմանական ընդհանուր ժաղացը Գերմանիոյ օգաֆին համար ինչուան որ կէտը պիտի մասնակցի այս խնդրոյս։

Նեսակլստա կոմսը հետեւեալ շրջաբերականը կուտայ Ռուսաստանի օտար արքունեաց քով ունեցած քաղաքական գործակալներուն՝ Եպիսկոպոսի ապրաւմբութեանը վայօք։ Ռուսաստան ամենին մէկ կերպով մը այս շարժմանը հանել տալու չօգնեց. բայց որովհետեւ պատերազմի ու մահուած գնաց ծայրը, Կայսրը ամենին չհաւանիր որ այս ժողովուրդները գարձեալ Տաճկաց լուծին տակը մանան, և իր կրօնակիցներուն ոչ օգնութիւն և ոչ պաշտպանութիւն չիմաներ։

18. Բրուսիոյ երկրորդ սենեկին նիստին մէջ ժողովքին գահերէցը 30 միլիոն Եակէ արտաքոյ կարգի փոխ կ'ուզէ՝ 1854 տարւոյն զինուորական մասակարաբութեանը համար. և միանգամայն հետեւալ ծանուցումը կ'ընէ. Կ'ուզենք մենք հաստատուն կերպով այն գիրքը պահել, զորն որ Աննայի արձանագրութեամբն առինք պիտի պաշտպանենք հաւատարմաբար Գերմանական գաշնակցութեան որ և իցէ տերութեանը, որ իր խարհագրական դրվին պատճառաւ Բրուսիոյ օգուածը ապահովընելու համար։

19. Այսեւելքի բանակին համար որոշուած գաղվական զօրքին առաջն մասը, որուն հրամանատար էր Գանոռոպէր զօրապետաց, Մարտիլիայէն համար կ'ելլէ։

Անգղիոյ Բեդրապուրկ կեցող Մայշել ընդհանուր բգեաշխը կը գրէ առ Գլարէնտըն կոմսը. Նեսակլստա կոմսը՝ փետրուարի 27ին տրուած (Տես) անգղիական ծանուցագրին վերաբերեալ հրաման առաւ կայսրէն։ Կայսրը պատշաճ չսեպէր պատասխան առավան առաջ Գլարէնտըն կոմսին։

Կը շարունակոյի։

